



# ԲԱԶՄԱՎԵՊ

ՈՅԺԵ · 1866 · ՔՍԱՆԵՐՈՐԴ · ԶՈՐՐՈՐԴ · ՏԱՐԻ · — ՕԳՈՍՏՈՒ

## ՄԹՆՈԼՈՐՏ

(Ըարունակութիւն. էջ 172.)

Մրնողորտի ձեռշման ազդեցուքիւնը : — Երկրիս վրայ տարածուած ամեն մարմինները մթնոլորտէն ճնշում մը կը կրեն, և այս ճնշման չափն է ծանրաչափ գործւոյն մնդիկին սեան բարձրութիւնը, որ օդին մէջ պատահած երևութից համեմատ կը փոխուի . բայց ընդհանրապէս այս ծանրութեան չափը 1,033 կրամ է քառակորսի հարիւրորդամերգ մակերևութիւնը մը վրայ : Ինչպէս կենդանիք, նոյնպէս ալ մարդ այս ճնշումը կը կրէ . չափահաս մարդու մը մարմնոյն տարածութիւնը գրեթէ 17,500 քառակորսի հարիւրորդամերգէ, ուրեմն իր վրայ ճնշած ծանրութիւնն ալ է 18,077 հազարակրամ, կամ իրը 14,090 գրքա ծանկաց : Բայց մթնոլորտին ճնշումը ծանրութեան և կամ վեր վերցընելու կիրքի մը չենք կրնար նըմանցընել, ինչու որ ամեն դիէն հաւա-

սարապէս կ'ազդէ, որով մեր վրան բեռնաւորութեան պատճառ մը և անդամներնուս շարժմանը արգելք մը չկըրնար ըլլալ : Օրինակի համար, հորիզոնական դրվով ձեռութնիս երկնցուցած ատեն, վրայէն և տակէն հաւասարապէս ճնշուելով ծանրութիւն մը չենք զգար :

Մթնոլորտը մարդուս մարմնոյն վրայ ճնշելովը կը ջանայ միշտ արտաքին մասերը դէպ 'ի ներս մղելու . բայց մարմնոյն ներքեց գտնուող անճնշելի հոսանիւթները, և գանկին, լանջքին, որովայնին մէջ եղած կազերը և գործշիքը մղման դէմ դնելով՝ մարմնը իր հասարակ վիճակին մէջ կը պահեն : Որով եթէ մարմնոյն մէկ մասը օդին ճնշմանէն զերծանելու ըլլանք, և կամ թէ ան մասին վրայէն օդ հանելու ըլլանք՝ ան ատեն ներքին ճնշումներ կա-

շին դուրս կը մղէ , և երակաց մէջի հու-  
սանիւթները ճնշմանէ ազատ մնալով՝  
դէպ 'ի այն մասը կը ժողովին . այս է  
ահա սրուակին մեկնութիւնը : Բայց  
թէ որ մթնոլորտին ճնշումը մարդուս  
վրայէն նուազեցընենք , նոյն բանը չպա-  
տահիր . վասն զի երակները ամեն դիէն  
հաւասարապէս կը ճնշուին , միայն թէ  
պղտի ուռեցը մը կը տեսնուի , որուն  
պատճառն է ներքին կազերուն տարա-  
ծուկը :

Մթնոլորտի ճնշումը փոփոխական է  
մի և նոյն տեղոյ վրայ , բարիզ ծան-  
րաշափին միջին բարձրութիւնն է 756  
հազարորդամէդը :

Կենաց վրայ բարձրութեանց ըրած  
ազգեցութիւնը քննելու ժամանակ՝ ու-  
րիշ հարկաւոր իր մ'ալ կայ դիտելու ,  
որ է օդոյ բարեխսառնութեան սաստիկ  
նուազիլը , որով օդին անգայտանալովը  
գորշիացումն ալ կ'արագանայ : Գի-  
տենք որ արեան մէջ լրուծուած կազեր  
կան , և այս կազերուն քանակութիւնը  
մթնոլորտի ճնշմանէն կը կախուի . եթէ  
ճնշմունքը նուազի , ան ատեն արեան  
մէջ գտնուող կազերը երակները մղե-  
լով՝ ներսէն դէպ 'ի դուրս ճնշմունք մը  
կը պատճառեն :

Օդապարիկով բարձրացողներուն վր-  
րայ աղէկ կը տեսնուի մթնոլորտին ճընշ-  
ման յանկարծակի փոխուելուն ազգե-  
ցութիւնը , ինչու որ վեր բարձրացող  
անձը իր կողմանէ աշխատութիւն մը  
չըներ , չհոգնիր , հապա արտաքին ուժ  
մըն է որ զինքը կը բարձրացընէ : Կը  
դնենք հոս օդապարիկով եղած քանի  
մը երևելի ճանապարհորդութիւնները  
և ճանապարհորդաց կրած այլայլու-  
թիւնները :

Յամին 1804 օդոստոս ամսոյն վեր-  
ջերը , Պիոյ և կէլիւսագ գաղղիացի բնա-  
գէտները ինչուան 3,898 մէջիր բարձրա-  
ցան . շնչարգելութիւն կամ ուրիշ նե-  
ղութիւն մը չեն զգացած , հապա շնչե-  
րակին զարնելը քիչ մը արագեր է : —  
Քանի մը շաբաթ վերջը կէլիւսագ մի-  
նակ նոր եկ մը ըրաւ , առաւօտեան  
ժամը իննին . այն ատեն որ օդոյ բարե-

խառնութեան աստիճանն էր 27.75 աս-  
տիճան . ճամբայ կ'ելք և 3 ժամուան և  
44 վայրկենի մէջ կը հասնի 7,016 մէջը  
բարձրութեան . ջերմաչափին սիւնակը  
զրոյէն 9 ½ աստիճան վար կ'իջնայ ,  
բնագիտին ձեռքերը չարաշար կը պա-  
ղին և շնչերակը 120 անգամ կը զարնէ  
վայրկենի մը մէջ , փոխանակ 60 անգա-  
մի որ կը զարնէր հասարակ վիճակին  
մէջ . շնչարգելութիւն կը զգայ և կո-  
կորդն ալ սաստիկ կը չորնայ : Այն բար-  
ձրութեան երկինքը խիստ կապուտ գոյն  
մը կ'առնու որ սեփ կը մօտենայ , որով-  
հետեւ լուսոյ ցոլացումն ըլլար , ինչպէս  
որ կ'ըլլայ մթնուղարտին ստորին կարգե-  
րուն մէջ գտնուած փոշիներուն միջո-  
ցաւը . կէլիւսագ այն լուութեան մէջ  
հրաշալի տեսարանի մը ներկայ գտնուե-  
ցաւ , արեւ և աստղերը իրենց պայծա-  
ռութեան մէջ տեսներով :

Կէլիւսագին կրած այլայլութիւննե-  
րը դիւրին էր գուշակելը , ինչպէս շնչա-  
ռութեան գուտարութիւն և շնչերակին  
արագ արագ զարնելը . սակայն աս ալ  
դիտելու է որ այն բնագէտը քիչ ատե-  
նուան մէջ այնպիսի բարձրութեան մը  
հասաւ , ուր մթնոլորտին ճնշումը կէս  
'ի կէս քիչցած էր , որովհետեւ ծանրա-  
չափին մնդիկին սեան բարձրութիւնը  
329 հազարորդամէջը էր միայն . այն  
բարձրութեան օդը աւելի թեթև ըլլա-  
լով , հետևաբար արեան հետ խառ-  
նուող թթուածին կազին քանակու-  
թիւնը կը քիշնայ , որով հարկ կ'ըլլայ  
աւելի ստէպ շունչ առնել արեան հար-  
կաւոր եղած թթուածինը տալու հա-  
մար : Ուրիշ փորձեր ալ եղած են որ  
կէլիւսագին ըսածները կը հաստատեն :  
Բայց այս ճանապարհորդութիւններէն  
զատ կայ ուրիշ երևելի ճամբորդութիւն  
մ'ալ որ եղաւ յամին 1862 սեպտեմ-  
բեր ամսոյն մէջ : կրայը անգիտացի  
բնաբանը ինչուան 10,000 մէջը բար-  
ձրութեան ելաւ , ջերմաչափին սիւնա-  
կը զրոյէն 38 աստիճան վար իջաւ ,  
կլոսչը մարեցաւ և քիչ մնաց որ իր ըն-  
կերոջը հետ մեռներ : Ուրեմն այս ամեն  
օրինակներէն կը տեսնենք որ ծովու ե-

րեսէն 8,000 մէդր բարձրութենէն վեր անկարելի է որ մարդս առանց մեծա- մեծ փոանդի կարենայ ապրիլ։

Քննենք ճիմա թէ ինչ կը պատահի երբ մէկը ոտքով բարձր լերան մը վրայ կ'ելլէ։ ճամբորդներուն պատմութեանց ամենքն ալ իրարու կը համաձայնին հանդիպած դիպութոց վրայ, զորոնք հետևեալ կ'երգով կը համառօտենք։

Ենչառութիւն։ — Ենչառակի թշն- դիւն և արագութիւն։ ըղեղին երակա- ցը զարնելը, երակաց չափէ դուրս լե- ցուիլը, արեան հոսմունկներ։

Ըղետ։ — Սաստիկ ցաւ գլխու, ան- յաղթելի թմրութիւն մը, բարոյական տկարութիւն, զգայարանաց թանձրա- միտութիւն։

Մարտոնութիւն։ — Մարտութիւն, ցուրտ ըմպելիներ խմելու մեծ փափաք մը, լեզուի չորութիւն, անախորժու- թիւն կարծր կերակրեղէններու, սիրտ խառնուիլ, ործկալ։

Իսկ տեղափոխութեան գործարա- նաց գալով՝ լեռ ելլող անձը սաստիկ ցաւեր կը զգայ, մասնաւրապէս ազդ- րերուն և ծունկերուն վրայ, քալելը եր- թալով կը դժուարանայ։ Այս ամեն դի- պուածոց մեկնութիւնը հասկընալը դիւ- րին է, եթէ դիտելու ըլլանք սրունքնե- րուն յօդաւորութեան կերպը որովայ- նակոնքին հետ։ Ազդրի սոկրին<sup>1</sup> ծայրն է որ սրոնքը որովայնակոնքին<sup>2</sup> հետ կը յօդէ։ այս ոսկըս կիսագունդ ձեւ մը ունի և կիսագունդ խոռոչի մը մէջ պաշտ պանուած է, և այնպիսի կերպով այս երկու մասերը իրարու կպած են՝ որ ե- թէ քովի ջղերը կտրելու ալ ըլլանք, այս երկու մարմինները իրարմէ չեն բաժ- նուիրու. այս կցմանս պատճառն է մը թ- նոլորտին ճնշմունքը։ Փորձով հաստա-

տելու համար զուրցածնիս, ազդրի ոսկ- րին քովի ջղերը կը կտրեն և սոկրը ծա- կելով քիչ մը օդ կը մտնայ մէջը, և ան ատեն սոկրը մէկէն խոռոչէն կը զա- տուի և կ'ենայ։ Դիտելու արժանի բան մըն է այս կարգաւորութիւնս, ինչու որ քալելու ժամանակ ջղերը կծկուելու հարկաւորութիւն մը չունին ճօճանակի պէս տատանող անդամը բռնելու, վասն զի մթնոլորտին ճնշմունքը զայն կը բռնէ, որով մարդս ալ հոգնելու առիթ մը չունենար։ Գալով մեր առջի խրնու- րոյն, կը տեսնենք որ մարդ քանի որ լե- րան վրայ կը բարձրանայ, այնչափ ալ մթնոլորտին ճնշմունքը կը նուազի, ո- րով սրունքին ծանրութեանը չկրնար յաղթել։ ուստի ճանապարհորդը ոտ- քեր գետնէն վերցընելու ժամանակ, սր- ունքին ծանրութիւնը կը բռնադատէ որ ազգրի սոկրն իր խոռոչէն դուրս ել- է, որով ջղերը կը կծկին անդամները իրենց վիճակին մէջ բռնելու համար։ ա- հա ջղերուն այս կծկումն է հոգնելու մեծ պատճառ մը, աւելցուը ասոր նաև մար- մույն ծանրութիւնը վերցընելու համար ճամբորդին ըրած ջանքը, և ան ատեն կ'ըմբոնես բարձր լերան վրայ ելլելու համար կրած գժուարութիւնը և զգացած հոգնութիւնը։ Այն ամեն նեղութիւն- ները չըզգար օդապարիկին մէջ եղող անձը որ հանգիստ կերպով մը կը բար- ձրանայ ինչուան 8,000 մէդր։ իսկ ան- դին քաջ մարդկանց մէջէն հազիւ մէկ քանին կը համարձակին Սպիտակ լե- րան գագաթը ելլելու, որուն բարձրու- թիւնն է 4,810 մէջը միայն։ Ուրեմն յայտնի է որ մարդուս ըրած ջանքը և կորանցուցած ուժը՝ բարձր լերան մը վր- րայ ելլելու ժամանակ՝ հանդիպած այլ- այլութեանց պատճառներն են։

Մարդս լերան մը վրայ ելած ժա- մանակ աշխատութիւն մը կը գործէ, իր ծանրութիւնը այնպիսի բարձրու- թեան մը կը տանի՛ որչափ որ բարձր է լեռը. օրինակով մը աւելի պարզապէս բացատրենք այս բանս։ Ենթադրենք որ 75 հազարակրամ կշող մարդ մը 2,000 մէդր բարձր տեղ մը ելլէ, մարմինը այն

<sup>1</sup> գ. բ. Fémur.

<sup>2</sup> գ. բ. Bassin.

բարձրութեան տանելու համար ըրած աշխատութիւնն է 150,000 հազարակամեջդրի. բայց գիտենքոր ներմութիւնը մեքենական գորովթեան հետ կրնայ հաւասարիւ, և թէ 425 հազարակրամեջդրի աշխատութիւն մը գործելու համար միութիւն մը ներմութիւն կարեւոր է. միւս կողմանէ ալ գիտենք որ չնչողական կիզման սաստկութիւնը կ'աւելնայ համեմատութեամբ սպառուած ուժին. բայց չնչողական կիզման արագանալուն պատճառաւ մարմնոյն ներմութեանը աւելնալը ներմաշափ գործոյն վրայ մեղի ամբողջապէս չյայտնուիր. ահա այս չնչողական կիզման քանակութիւնը որ ներմաշափ գործոյն վրայ չտեսնուիր. մի միայն աղբիւրն է մարդուս գործած մեքենական աշխատութեան: Մարդու որ օգտակար աշխատութիւն մը գործեց 150,000 հազարակրամեջդրի, սպառեց ուրեմն 353 միութիւն ներմութեան. այս 353 միութիւն ներմութեան  $\frac{8}{10}$  մասը ածխին արեան մէջ այրելէն առաջ գալովը, կը հետեւի որ մեքենական ուժը որ լերան վրայ նելու համար եղած աշխատութեան կը գործածուի, կը պատճառէ 65 լիդր ածխական թթու, բաց' ի այն 22 լիդր կազմուն որ մարդս ժամուան մը մէջ կը ձևացընէ իր հասարակ վիճակին ներմութիւնը պահելու համար: Ուրեմն ըստածներնէս այս հետևանքը կրնանք հանել՝ որ արինը ածխական թթուով չարաշար խառնուած կ'ըլլայ, և այս բանիս գէշ հետևանքները անմիտ են, ասոր համար ալ չնչառութեան և արեան շրջանին շարժմունքները երթալով կ'արագեն, որպէս զի մէկ կողմանէ հարկաւոր եղած թթուածին կազը չնչեն, միւս կողմանէ ալ աւելորդ ածխական թթուն արեան մէջն դուրս ձգեն:

Երբոր ճանապարհորդը կամաց կամաց կը քայէ, որոշեալ ժամանակի մը մէջ գործածուած ուժն ալ քիչ կ'ըլլայ, որով գործարանաց վրայ հանդիպած շփոթութիւնները անզգալի կ'ըլլան: Եթէ եքը աճապարանգը ընէ՝ արտաշնչած կազերուն քանակութիւնը

թէպէտե շատ է, սակայն արտաշնչութիւնը բաւական չուտ ըլլար, նորէն արեան բաղադրութիւնը իր հասարակ վիճակին մէջ պահելու համար, և ածխական թթուն խառնուած կը մնայ. ան ատեն ճամբորդը կը զգայ զանազան այլայլութիւններ որ ածխական կազին թունաւոր ըլլալէն առաջ կու գան. ինչպէս չնչառութեան գծուարութիւն, սաստիկ զիմի ցաւ, զիմու գառնալ, սաստիկ թմբութիւն մը, և այս: Քիչ մը ատեն հոգնութիւն առնելու ըլլայ, ինչպէս որ իրը փորձով յայտնի է, այս ամեն այլայլութիւնները կ'անցնին. վասըն զի ան ատեն ուժ չսպառէր, չնչողական կիզման արագութիւնը խիստ շատ կը պակսի և ածխական թթուին քանակութիւնը հասարակ վիճակի մէջ կը մնայ. ինչու որ արինը աւելըրդը դուրս կու տայ, և անկէ վերջը ճամբորդը ուրիշ բան մը չզգար՝ բայց եթէ քիչ մը հոգնածութիւն:

Ինչուան հիմա խօսեցանք միայն ճանապարհորդին սպառած ուժին վրայ, ենթագերելով որ իր մարմնոյն ծանրութիւնը որոշեալ բարձրութիւն մը կը տանի: Բայց գիտելու է նաև ճամբաներուն խորտութորտութիւննը, սառերուն պատճառած արգելքները. ուսկից կ'իմանանք թէ մարդս բատ ինքեան կը ը. կին ուժ կը կորմնցընէ, կրկին մեքենական աշխատութիւն կը գործէ և հետզիետէ ածխական թթուին քանակութիւնը կ'աւելնայ. որով առանց տարակուսելու կրնանք ըսել թէ այսպիսի պարագայից ատեն մարմնոյն գործարանաց վրայ հանդիպած շփոթութեանց պատճառը այս թունաւոր կազին շտութիւնն է արեան մէջ:

Փորձ՝ որ այս շփոթութեանց իրական պատճառը մթնոլորտին ճնշման նուազիլը չէ այն է, որ մարդս իր բնական վիճակին մէջ խիստ բարձր տեղուանք ալ կրնայ բնակիլ. պէտք չէ կարծել թէ թթուածնին արեան մէջ լուծուիլ բնաբանական իր մը ըլլայ միայն, և թէ մթնոլորտին ճնշումը նուազելով՝ համեմատութեամբ ալ այս լու-

ճուած կաղին քանակութիւնը նուազի, հատա պէսք է յիշել որ թոքին մէջ թթուածինը արեան գնդակներուն հետ կը միանայ և այս բաղադրութեան մէջ քիմիական զօրութիւն մը կայ որ ամենախին մթնոլորտի ճնշմունքէ կախմունք

մը չունի, վանի մը օրինակով տեսնենք թէ ինչպէս մարդս այլ և այլ տեղուանք կրնայ բնակիլ որոնց մթնոլորտէն կրած ճնշմունքները իրարմէ խիստ շատ տարբեր են :

Մանրաւին բարեւելեւունք .  
հաղբորդամերը .

Ճնշմունք հաբեւորդամերը  
դառախուաց գլուխ .

Ծովկերք	.	.	.	760
Բարել	.	.	.	756
Մերսիգ	.	.	.	583
Գումբոյ	.	.	.	553
Աղիղանա	.	.	.	470

1,033	Կրամ
1,028	"
793	"
752	"
639	"

Հարաւային Ամերիկոյ մէջ, գուիթոյի բարձրաւանդակները կան, որոնք 3,000 մէկր բարձր են ծովուն երեսէն. այն բարձրաւանդակները կը մշակուին և բազմութիւն բնակչաց հոն տեղս կը ծնանին և կ'ապրին, և քաջութեան կողմանէ ուրիշ երկրի բնակիչներէն վարչեն մնար: Ուրեմն մարդս կրնայ վարժութեամբ բարձր տեղուանք ալ բնակիլ ուր օդը քիչ շատ անդայտացած է, իւրաւ է որ ցած երկրի մը բնակիչը մէկն 'ի մէկ սաստիկ բարձր տեղ մը բնակելու համար շատ մը ժամանակ պէտք է իրեն որ տեղայն օդին վարժի. սակայն պէտք չէ կարծել որ այս բնակիչը նոյն դժուարութիւնները պիտի զգայ, ինչ որ կը զգայ այն ճանապարհորդը որ նեղութեամբ բարձր լերան մը վրայ կ'ելլէ:

Բարեխաւանուրեան բաժանումը : Մթնոլորտին գործարանաւոր էակաց վրայ ըրած ազգեցութիւնը կատարեալ կերպով սորվելու համար, հարկաւոր էնակ գիտնալ բարեխառնութեան բաժանումը երկրին և բարձրութեանց վրայ, ջրերուն մէջ և երկրին խորերը . բայց այս ամեն նիւթոց քննութիւնը սկսելէն առաջ հարկաւոր կը սեպեմտեղութիւնը մը միջին բարեխառնութիւնը գտնելու համար գործածուած կերպերը համառոտաբար յիշել: Շատ անդամ առաջարկեցին 'որ օրական միջին բարեխառնութիւնը գտնելու համար պայու-

թեան և ջերմութեան բարձրագոյն առաջանաներուն թիւերը կիսեն, և այսպէս գտնեն օրական բարեխառնութեան միջին աստիճանը. բայց փորձառութիւնը ապացըցուց որ այս կերպս սիալ էր և ելած թիւերը ճիշտ չէին: Ուրիշ կերպ մըն ալ գործածուեցաւ. օրուան մէջ 24 դիտողութիւն ըլլուի, և ամեն մէկ ժամուան մէջ գտնուած թիւերը իրարուհետ գումարելով 24ի վրայ բաժնուի. այս կերպս ալ հիմա չգործածուիր, ինչու որ բաց ՚ի պատճառած աշխատութենէն, սիալելու միջոցները աւելի բազմաթիւ են: Օրուան մէջ չորս փորձընելը բաւական է, մէկը առաւօտեան ժամը 9ին, միւսը ցորեկը 3ին, և մէկմասը երեկոյեան ժամը 9ին. կամ բնարանի մը առած խորհրդին համեմատ այս փորձերուն երկուքը կրնայ ըլլուել առաւօտեան ժամը 4ին և 10ին, իսկ միւս երկուքը երեկոյեան ժամը 4ին և 10ին. ելած թիւերը 4ի վրայ բաժնելով ըստ բաւականի ճիշտ թիւ մը կը նայ գտնուիլ օրական միջին բարեխառնութեան աստիճանին համար: Փորձի ժամանակ դիտելու է որ ջերմաչափը շէնքի մը հիւսիսային կողմը կախուած ըլլայ և պատէն 40 հարիւրորդամէջը հեռու, և որ և իցէ ծերմակ մակերեսութէ հեռացած, որպէս զի ջերմութեան ցոլացումն չըլլայ:

Ամեն օր բարեխառնութեան մէջ երկու բարձրագոյն կէտեր կ'որոշուին, մէ-

կը ցրտութեն, միւսը ջերմութեն . ցրտութեն կէտը կէս գիշերուան ատեն չհանդիպիր, ինչպէս որ ոմանք կը կարծեն, ըսելով թէ կէս գիշերուան ժամանակ արեւ հորիզոնէն վար ցածրագյն աստիճանը կը հասնի, հապա ցրտութեան բարձրագոյն կէտը արեւուն ելլելէն քիչ մը ժամանակ առաջ կը հանդիպի. վասն զի, ինչպէս որ վերջը պիտի տեսնենք, երկրիս բոլոր տաքութիւնը արևէն կու դայ. բայց արևուն մտնելէն վերջը երկիրս ցորեկուան ժամանակ ընդունած ջերմութիւնը դէպ 'ի երկնային միջոցները կը ճառագայթէ և կը պաղի, և այս պաղելը կը շարունակուի ինչուան արեւուն ելլելու ժամանակ, որ կու դայ նորէն լուսաւորած տեղուանքը տաքցընելու:

Օրական միջին բարեխառնութեան ժամը միշտ նոյնը չէ, այլ ըստ եղանակաց կը փոխուի. յունուար ամսայն մէջ միջին բարեխառնութիւնը կը հանդիպի առաւատեան ժամը 10ին, իսկ Յուլիսի մէջ՝ առաւատեան ժամը 7ին.

Իսկ ջերմութեան բարձրագոյն աստիճանը կը հանդիպի կէս օրուընէ 2 ժամ վերջը. արեւ երկրիս այնչափ աւելի տաքութիւն կը դրկէ՝ որչափ որ իր ճառագայթները աւելի ուղղահայեաց են, որ իր անկիւնային բարձրութիւնը աւելի մեծ է հորիզոնին նկատմամբ. ուրեմն կէսօրն է որ արևէն եկած ջերմութիւնը սաստկագոյնն է. կէսօրուընէ առաջ երկիրս միակերպ աւելի տաքութիւն կը ընդունի քան թէ կը կորսնցընէ ճառագայթմամբ, և իր բարեխառնութեան աստիճանն ալ երթարով կը բարձրանայ, և աս բանս կը շարունակուի քիչ մը ատեն արեւուն միջօրէն հեռանալէն վերջն ալ. ահա այս է պատճառ որ օրական բարեխառնութեան տաքութեան բարձրագոյն աստիճանը կէսօրուընէ վերջը ժամը երկուքին կամ երկբին ատենները կը հանդիպի:

Օրական բարեխառնութենէ զատ անսական միջին բարեխառնութիւնն ալ դիտելու է. այս բանս 'ի գործ դնելը դիւրին է. ամեն օրուան միջին բա-

րեխառնութեան աստիճաններուն թիւերը իրարու հետ կը գումարեն, և ելածը ամսոյն օրերուն թուովը կը բաժնուին. իսկ տարեկանը գտնելու համար, ամիսներուն բարեխառնութեան թիւերը յաւելով և 12ի վերայ բաժնելով կ'ըլլայ:

Ասոնցմէ զատ էական խնդիր մ'է գիտնալը թէ որ ամսոյն կը պատահի ցրտութեան բարձրագոյն աստիճանը, կամ ջերմութեան բարձրագոյն աստիճանը, և կամ որ ամսոյն մէջ կը հանդիպի տարւոյն միջին բարեխառնութիւնը:

Եթէ այս բանիս համար մեզի առաջնորդ բռնենք աստղաբաշխական դիտողութիւնները միայն, կը տեսնենք որ ջերմութեան բարձրագոյն աստիճանը պիտի զուգընթանար տարւոյն ամենէն երկայն օրուան հետ, այսինքն ամառուադարձին հետ, յունիս ամսոյն վերջերը, իսկ ցրտութեան բարձրագոյն աստիճանը պիտի զուգընթանար տարւոյն ամենէն կարճ օրուան հետ, այսինքն ձմեռուան արևադարձին հետ, զեկտեմբեր ամսոյն վերջերը: Նոյն պէս աստղաբաշխական դիտողութիւններէն պիտի հետեցընէինք թէ տարուան միջին բարեխառնութեան ժամանակը պիտի հանդիպեր գիշերահաւասարներուն ատեն :

Բայց այս բանիս համար եղած մասնաւոր փորձերը կը ցուցընեն թէ յունուար ամիսը մէկալ ամեն ամիսներէն աւելի ցուրտ է, և թէ ցրտութեան սաստիկ կէտը այս ամսոյն 14ին կը պատահի: իսկ ջերմութեան բարձրագոյն աստիճանը կը հանդիպի յուլիսի 26ին, և յուլիսի 15էն ինչուան օգոստոսի 15 տարուան ամենէն տաք օրերն են. ապրիլ և հոկտեմբեր ամիսներուն բարեխառնութիւնները մէկալունցմէ աւելի կը մօտենան տարուան միջին բարեխառնութեան աստիճաննին: Ուրեմն ինչպէս օրական բարեխառնութեան համար, այսպէս ալ ցրտութեան և ջերմութեան բարձրագոյն աստիճանները չեն զուգընթանար աստղաբաշխական

երևութից հետ , վասն զի ամառուան ժամանակ երկիրս գիշերուան ճառաւ գայթմամբը օրուան մէջ ընդունած տաքութեան մէկ մասը կը կորսնցընէ , և այս կորստեան չափը գիշերուան երկայնութենէն կը կախուի : թէպէտու ամառուան արևադարձէն վերջը արևուն զօրութիւնը երթարով կը նուազի մեզի համար , սակայն երկիրս գիշերուան ժամանակ այնչափ տաքութիւն չկորսնցընը որչափ որ կ'ընդունի օրուան մէջ . բարեխառնութեան աստիճանն ալ երթարով կ'աւելնայ ինչուան յուկիս ամսոյն վերջերը , այսինքն ինչուան ան ատենը ուր հաւասարակութիւն մը կ'ըլլայ երկրիս ընդունած և կորսնցուցած ջերմութեան մէջ : Բայց քանի որ արեւ մեր կիսազնուէն կը հեռանայ և հորիզոնէն վար կ'իջնայ՝ օրերուն երկայնութիւնն ալ շուտով կը նուազի , որով բարեխառնութիւնը կը նուազի . և այս բարեխառնութեան նուազելը աւելի զգալի կ'ըլլար՝ եթէ երկրիս մակերևուութիւն հողի կարգերը նորէն ետչզարձնէին ներմութեան մէկ մասը որ իր մէ ընդունեցան ամառուան ժամանակ : Բարեխառնութեան աստիճանը կը ցածնայ շատ մը ժամանակ ձմեռուան արևադարձէն վերջն ալ ինչուան յունուարի 15 , վասն զի դեռ գիշերուան ժամանակ տաքութեան կորուտը չհա-

ասարիր օրուան մէջ երկրիս ընդունած ջերմութեան հետ :

Մի և նոյն տեղոյց ամսական ջերմութիւնները հաշուելու ըլլանք քանի մը տարուան միջոց , կը տեսնենք որ զգալի կերպով մը կը փոփոխին , իսկ տարեկան միջին բարեխառնութիւնը գրեթէ նոյնը կը մնայ . այս միջին աստիճանը տարիներու փորձը ըլլալով , կրնանք ըստի թէ այնտեղոյն բարեխառնութեան ճիշդ թիւն է , և այս թիւս այնչափ ճշշմարտութեան ենթակայ կ'ըլլայ՝ որչափ որ տարիներուն թիւը շատ ըլլայ . ահա այսպիսի կերպով գտած են թէ բարեզու միջին բարեխառնութիւնն է 108 աստիճան , այս թիւս հաստատեր են ՅՅ տարուան փորձերով :

Տեղոյց մը միջին բարեխառնութիւնը փոփոխող պարագաներն են տիրող հովերը , երկրին հակումը , երկրաբանական կազմուածքը , դիրքը , և մասնաւորապէս լայնութիւնը և բարձրութիւնը :

Լայնութեանց աղդեցութիւնը գիտնայու համար , կը դիտեն երկու քաղաքներ որ կը գտնուին մի և նոյն միջուէին վրայ հասարակածէն դէպ'ի բևեռ . փորձառութիւնը կը ցուցընէ թէ բարեխառնութեան աստիճանը երթարով կը նուազի քանի որ լայնութիւնը կը բարձրացանայ , ինչպէս որ կը տեսնուի հետեւալ օրինակներէն :

Լայնութիւնը	Հասարակած
Միջին բարեխառնութիւն	27° 30'

48° 50'	60° էն 70°	Բևեռ
10° 8'	5 էն 0°	— 25° էն 30°.

Այս տարբերութիւնները գիշրաւ կը մեկնուին . ջերմութեան գլխաւոր պատճառն է , ինչպէս որ արդէն զուրցեցինք , արևուն հորիզոնէն վեր ըլլալը , և որչափ որ արևուն ճառագայթներով երկրիս մակերեսութիւն հետ ձեւացած անկիւնը պատի ըլլայ՝ այնչափ ալ ընդունուած ներմութիւնը քիչ կ'ըլլայ :

Շուրջի մէջ գտնուած ներմութեան բարձրագոյն աստիճանն է 47° 4 կմնէ քաղաքը վերին Եգիպտոսի մէջ . իսկ ցրտութեան ցածագոյն աստիճանն ալ է — 56° հիւսիսային Ամերիկոյ մէջ .

այս երկու թիւերուն տարբերութիւնն է 104 1 աստիճան . այս օրինակներէս կը տեսնենք որ մարդս ջերմութեան և ցրտութեան ինչ աստիճաններու տակ կրնայ ապրիլ :

Տեղոյց մը միջին բարեխառնութիւնը լայնութեան աստիճանէն չկախուիր միայն , հապան նաև ծովուն երեսէն ունեցած բարձրութենէն ալ . ընդհանրապէս միջնուրտին կարգերը այնչափ աւելի պաղ են , որչափ որ աւելի բարձր են գետնին երեսէն . վասն զի մէկ կողմանէ օդը արևէն և երկրէս ճառագոյ-

թած ջերմութենէն կրնայ տաքնալ. իսկ որովհետև օդը քանի որ ծանրանայ այն չափ ալ տաքութիւն կրնայ կլլել, հետևաբար օդին ստորին կարգերը աւելի կը տաքնան. միւս կողմանէ ալ մթնութրտին ստորին կարգերը գետնին հետո ունեցած անմիջական հաղորդակցութեամբ աւելի կը տաքնան և կը թեթենան, որով և կը բարձրանան. բարձրանալու ժամանակ այս կարգերը այնպիսի միջոց մը կը հասնին ուր օդոյ ճընշ-

մունքը պակաս կ'ըլլայ, ան առեն կը տարածուին և ջերմութիւննին մասսամբ կը կորսնցընեն :

Օդին մէջ 190 մէդր բարձրանալով՝ տաքութիւնը 1 աստիճան վար կ'իջնայ. իսկ լերանց կողերուն վրայ 195 մէդրի համար 1 աստիճան : Ուրեմն բարձրութեանց և լայնութեանց պատճառած ազդեցութիւնները միջին բարձրխառնութեան վրայ նոյն են. ինչպէս որ կը ցուցընեն հետևաել օրինակները :

Բայուստիւն .

Ս. բերպուրկ	• •	59° 56'
Անդիղանայի կալուածը	•	1°

Կը հետևել բարձրութեան ըրած ազդեցութենէն բարեխառնութեան վրայ՝ որ հասարակածին երկիրներէն քանի որ վեր բարձրանանք՝ մի և նոյն փոփոխութիւնները պիտի տեսնենք, ինչ որ կը տեսնենք մի և նոյն միջօրէին վրայ հասարակածէն դէպ 'ի բնեռ երթալու

ժամանակ : Վարի պատկերն այս բանիս զգալի ապացոյց մը կրնայ ըլլալ. փորձերը գորտիլեան լերանց կողմնը եղած են հիւսիսային լայնութեան և երորդ աստիճանէն ինչուան հարաւային լայնութեան 5երորդ աստիճանը :

Բայուստիւն .

Գումանա	•	•	•	0 մէդր	27° 05
Անեռնա կուէվա	•	•	•	1,050 "	23° 70
Լադաքունկա	•	•	•	2,861 "	15° 50
Գումապալ	•	•	•	3,219 "	10° 07
Անդիղանա	•	•	•	4,070 "	3° 40
Մշտնշնաւոր ձիւնք	•	•	•	4,800 "	1° 60
Անդիղանայի ստորապարը	•	•	•	5,460 "	— 1° 70

Ուրեմն որ և իցէ դրքի վրայ մշտնշնաւոր ձեանց հասնիլը կարելի է, միայն թէ հասարակածին վրայէն աւելի պէսք է բարձրանալ, օրինակի համար .

Ապյուստիւն .

Բուրասէ	•	•	2° 15'
Մէքսիկոյ	•	•	16°
Պիրենեան լեռները	•	•	43°
Ունալապքա	•	•	53°

Այս օրինակներէն կը տեսնենք որ նորհանրապէս մշտնշնաւոր ձիւներուն սահմանը կը ցածնայ հասարակածէն դէպ 'ի բնեռները, որով կրնանք են, թաղրել թէ բոլոր երկրագունստս զգա-

լի կերպով մի և նոյն բարեխառնութեամբ պատճառ է, ուր ջուրը միշտ սառի վիճակի մէջ կը գտնուի. բայց քանի որ հասարակածէն կը հեռանանք, այս բարձրխառնութեան կարգն ալ բար-

ձրութեամբ կը նուազի և կուգայ լսյ-  
նութեան 70 երրորդ աստիճանին տակ  
գետնին հետ միանալու : իրաւամբ է  
ուրեմն որ երկրագունստ հասարակածա-  
յին երկու լերանց նմանցուցին, որոնք  
իրենց առանցիցը վրայ պառկած ու խա-  
րիսխ խարսխի կոթընած ըլլային, վասն  
զի հասարակածին դէպ 'ի բնեռ երթա-  
լով կամ հասարակածին վրային բար-  
ձրանալով՝ բարեխառնութեան մի և  
նոյն աստիճաններէն կ'անցնինք :

Բոյսերն ալ նոյն օրինաց հպատակ  
են . հասարակածին լերանց ստորոտը  
կը տեսնենք արմաւենիները, քիչ մը ա-

ւելի բարձր՝ ձիթենիները, դեռ աւելի  
վերը՝ այգիները, քիչ մ'ալ վեր՝ ցորե-  
ներէնները, յետոյ անպողատու ծառե-  
րը, լեռան գագաթին չհասած կը տես-  
նենք պղտի խոտերը, և բոյսերը կ'անե-  
րեսութանան մշտնջենաւոր սառերուն  
տակ : իսկ եթէ հասարակածէն դէպ 'ի  
բնեռները երթանք՝ նոյն բոյսերը աս-  
տիճանարար կը տեսնուին ինչուան որ  
սառերուն հասնինք՝ ուր կանաչութիւ-  
նը նորէն կ'աներեսութանայ :

Կը շարունակո՞ի :

### ԲԱՆՔ ՅԱԼԱԳՄ ԱՆՑԱԽՈՐ ՄԵԾՈՒԹԵԱՆ

Այր մի կայր եւ Շահնամայ <sup>1</sup> ասէր ձայնով . նայ եղբարք ինդրեցին քէ 'ի  
Շահնամայի ձայն մեզ ուսանաւոր ասա . ես շինեցի զքանքս զայս . 'ի Շահ-  
նամայի ձայն կարդացէք .

Յանուն անեղին Աստուծոյ եւ մեծին,  
Յանուն չօր եւ Որդւոյն որ է միածին,  
Յանուն ճշմարիտ սուրբ Հոգւոյն յաւիտեան,  
Որ մի տէրութիւն է հզօր ի յատեան .  
Սկսայ բան խօսիլ հասարակ սիրելեաց,  
Բանալ ձեզ դրունք ի մտաց պքանչելեաց,  
Շարել մարգարիտ ու ակոնք լուսատու,  
Ցուցանել գեղեցիկ ձեզ բաներ խըրատու,  
Լըսել պարու է մեզ բանք յիմաստասիրաց,  
Կամաւ հեռանալ մեզ ի զատ յանգիտաց,  
Զինել կարճամիտ եւ ի սրբտէ թերի,  
Զինել մարմոյն մեր ծառայ եւ գերի :  
Այս կեանքս է ունայն եւ ժառանկը ենք մահու,  
Չունի մեզ դրունք բարութեան եւ շահու .  
Երազ է խաբող եւ խայալ <sup>2</sup> անցաւոր,  
Է սուստ սիրելի եւ ընկեր նենդաւոր .  
Ցուցնէ մեզ սիրու դուռն ու տայ շատ նիշան,  
Բայց է ի ծածուկ գաղանի պէս ու շան .

1 Ֆիրտուսի Պարոիկ բանաստեղծին վկասաւ-  
նութիւնն է :

2 Երևոյթ, աչքի ցուցանք (արաբերէն) :